

« Մեծ և Փոքր Հայս¹ » : Գելտափոս կիւզեմ կեցի եպիսկոպոսն, (ի վերջ Եղարու) որ քան գուրիշներն աւելի կրցիր է քիչ շատ հաւաքել այս մեծ ժողովին մէջ Ս. Հարցը ըստաներէն, Ա. Գեւանդոսի քանի մի խօսք եւս յիշէ՝ բայց ոչ բացայայտ և լիցուցիչ :

Միշտ ցանկալի եղած է այլ ոչ գտուած ժողովոյն մէջ ամեն խօսուածքն և զրուածքն, որոց րովանդակութիւնն անչւչտ և մերս Արիստակիս տարած էր ի Հայս, որ նոյն պէտք չեն դառուիր, բաց ի վերցիւեալ 20 կանոններէն և աւելի համառակ կրկնութիւններէն, որ կոչուին Կանոնի Լրիկորդ Դիմականք, դոր եղին 318 եպիսկոպոսքն, և կրկնարաններվ կարճ ի կարճոյ, զլուխք « 114 » : Ուրիշ զրոյ մի Արիստակիսի համար կ'ըսէ, թէ բերաւ « զԳիր Կանոնաց թը- « ւելա միտահմար կարգաւ տանս 51 » : Միխթար Գոշ (Պատասա - ձիԳ), 30 զլուխ կանոն կ'ըսէ Նիկոյ ժողովոյն² : Ներսէս Գ. կաթողիկոս (640-60) ի թղթին առ Կոստանդին Գ. կայսր, զրէ : « Ասորըն Ռոտակէս և ընկալաւ զհրամանն հաւատոյ ի Ս. Ժողովը կամ և ի մեծ թագաւորքն Կոստանդիա - և նույն բերեալ մասուց առաջի գրիստոպաւ և սէր թագաւորին Տրդատոյ և Ս. քահա-

1. Գրեւելի է որ այն ժամանակ զրեթէ բալոր արեւմտեան Փոքր Ասիա երկու եկեղեցական մեծ վիճակ կամ նահանգ էր բաժնուած, Ասիա և Պանուս. այս երկրորդին պատշաճն այդ յիշեալ զաւառք կամ աշխարհէ և ասորակարգեալ վիճակը, որոց վեհապետ եպիսկոպոսապետ էր Կեսարիային, այն ատեն Ս. Գեւանդ : Թերեւս արժէ զիտալ, որ այդ եպիսկոպոսաց վիճակաց կան հին ցանկը, որ չեն յիշեր զՄեծ Հայս, մոռացաւթեամբ, թէ այդ աշխարհին եկեղեցւոյ աննման զրից համար :

2. Արժան համարիմ յիշել, որ թէպէտ մեր նախնաց դրոց մէջ չեմք գոնուեր Նիկոյ ժողովոյն Պատուիրեան մի երկարորքն դրուած, բայց այսպիսի համրամ մի լուսածէ յօստրաց ժդի գարուն վերջիրը. միշտ ի պատրաստութեան թէն Բ. սիւնէսոսին Խոսի, յամի 1274, Գրիգոր Ժ. պապն Հռովմայի հոգով զեր է առ Լեւան Բ թագաւոր մեր Հայոց և առ կաթողիկոսն, որ թարգմանեն զայն ի շուտով խուրեն: Խչ պատասխան տուած են մերայինք յիշուածչէ, և ոչ այլ ժաղավոյն մէջ յիշուի:

« Նայապետին Գրիգորի, Հանգերձ հրամա, « Եօր երջանիին Կոստանդիանոսի » : Յետին խօսքն յայտնէ՝ որ բաց ի Կանոնաց և կարգաց եկեղեցականաց՝ կայսրն այլ իր կողմէն զրեր էր պատասխան թղթոց մեր թագաւորին և քահանայապետին, ինչպէս որ պայելու էր յիշեր, թէ և չի յիշեր Ազաթանգիկլ . այլ յետ յիշելու Արիստակիսի բերածները՝ այնուշեաւ Լուսաւորչի շանքը՝ բանիւ և զրով յիշեցընէ. որ և կնիք է իր լուսաւորչութեան, և որով մենք այլ կնքենք, թողով մանրամասնարար իրեն հետ ման գալիք ի Հայաստան, Հեթանոսութեան շէները նշիելու, որ մեծ մաստիմք այլ քաղաքական և աշխարհագրագան պատմութեան վերաբերին :

Շարայարելի Հ. Գ. Գ. Մ. Ա. Հ. Ե. Ա.

— սոսու —

ՀԱՆԴԵՍ ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

ԿՈՐԻՒՆ ՎԱՐԴԱԳՆԸ ԵՒ ՆՈՐԻՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆՔ՝ ԳԻՐԸ ՏԱԿԱԲԱՑԵՑՆՈՑ, ԵՒԹԱՇ, ԱԴԵԳՈՎԱՆԴՐԱՑՑՑԻ, ԱՆԱՎԱՆԴՐԱՇ, ՈՍ ՖԱԼԱՍՈՑ ԲԻՒԶԱՆԴ. Հանդերձ դիտողորեամբք, տեղեկութեամբք, և լուսաբանաթեամբք : Գրեաց Նորայր Ն. Բրւղանդացիք : Տիկիիւ. 1900:

Քաջածանօթ բանասէրս, համառօտ – « Արքան կարեմ՝ զայն անեմ » – վճոյ մէջ ամփոփիր է ըստ բաւականի մեծ ուժածալ հատոր մը՝ զրեթէ 550 էջերէ բաղկացած : Երկ արժանապէս զրուատելի, զործ գուուարացիրոն, զործ՝ երկայնամիտ համեմատութեանց պտուղ. – և եթէ ներուի մեզ ըսել, թուի թէ բաց ի նորագիւտ բանասիրական կէտերէ՝ ուսի մեծագոյն առաւելութիւն մը, այսինքն՝ ըլլալու, վիրջին տարիներս հրատարակուած շատ մը անիմաստ, քաշքած, ամենախան քննազատականները ի բաց հանելով, յոյժ սակաւաթիւ դիտրահասկանայի, հարգաւորեալ դրաբեամբ թանսիրական հրատարակութիւններէն մին : Այլ և զայն շներ ուզեր ձրի կերպով ըստ ըլլալ:

թանակն Յառաջարաբը, մէկ ուշադիր ընելեցմամբ կ'ըմբռնես ամբողջ գրոց էսթիւնը, բովանդակութիւնը և նպատակը. — և կը տեսնեն՝ որ հեղինակն մինչեւ ցիլերջ հաւատարիմ մնացած է իւր ծրապըն, երբեք չեղեղով սիմթէն, որ հիմա սովորութիւն զարձած է անդ մը, կէտ մը փնտուել և գոնիկ արտաքս զեղլու համար բոլոր բանափրական, . . . ունեցած գիտութիւնը, այնափ որ կը մոռնաս՝ թէ բուն դիրքն Բնչ սիմթի վրայէ: — Գրուեր է թէ պարզ սնովով, թէ արտաքսանական բաժանմամբ, թողունք հեղինակնեն սեփական աշխարհաբար — գրաբար չափազանց բանազօն նորթութիւնները. և կը կանխենք ըսելու՝ որ իւր դիմում առաջարկութիւնը հաւատաելու համար մէջ բերած բոլոր փաստերն չունին մի և նոյն արէքը կամ զօրութիւնը, ինչպէս որ չէն կրնար ալ ունենալ:

Հետեւելով հեղինակն կարգին և բաժանման՝ պիտի ջանանք յաջորդ տողերու մէջ գաղափար մը տալ գնահատելի երկասիրութեանս վրայ, որչափ որ կը ներեն բազմավիր էջերն:

Յառաջարաբին մէջ կը յիշէ թէ Առաջին թարգմանչաց ժամանակն երեք մատենագրութիւնը հասած են մեզի, այսինքն, Արդարանգեղոս, Տիգզանդ, Կորիխն: Առաջին երկուքն գրած են Պատմութիւն Հայոց այլ

և այլ ժամանակաց. երրորդէն հասած է ենցի միայն Վարդ Ա. Մէկարապայ կամ Մալուցի:

Հ. Մէկայէլ Զամչեան¹ 1784ին, Հ. Մէկրատիլ Վագեր² 1836ին, Հ. Յովսէփ Գաթրոճեան³ 1849ին, Գեր. Արսէն Վ. Ալյոսհեան⁴, իրարմէ սակաւ կամ շատ տարրերութեամբ, անդապարձած են վերպիշեալ երեք պատմագրութեանց ոճոյ նմանութիւնը, հետեւարար՝ կորիխնի ընծայած են կամ Արգամանգեղի կամ Բովանդայ և կամ երկուցին ալ Հայ թարգմանութիւնները. — իսկ Գեր. Ալյոսհեան՝ Մակարայեցոց գրոց թարգմանութիւնն ալ թուի ընծայել նոյն Կորիխն, թէպէտ Հ. Գար. Զարբհանալեան⁵, ըստ րազմաց հմտից, կ'ըսէ, այդ ընծայուած է Եղջէի⁶:

Ինքն Նորայր՝ ընդարձակելով այս բանափրաց ազօտ գտափարն ու պարզ ակնարկը, որովհետեւ այս վերջինքս՝ փաստ մէջ բերած շնչ իրենց կարծիքը հասաւատելու համար,⁷ պիտի ցուցընէ՝ թէ կորիխն է թարգմանի Արգամանգեղի, Բիովանդայ, այլ և Մակարայեցոց և Երաղի⁸: — Նա՝ իւր այս ենթագրութիւնը պիտի հաւասարէ Համեմատական ուսումնասիրութեամբ թարգմանաց այսինքն նախ Մաշտոցի վարը բաղդատելով վերպիշեալ չորս թարգմանութեանց⁹ հետ, ապա այս հինգ մատենա-

1. Պատմ. Հայոց. Հա. Ա. 10:
2. Բառգ. Հայկազ. Ցուցակ մատենից — Բառզակը:

3. Ջիներ. Պատմ. Հա. Ա. 94:
4. Քննական մերակ. էջ 54. ծան. 9:
5. Բարգմանկա 1851: էջ 234 և.
6. Նորայր չախորդիր այդ կարեիքը: Առ այժմ այդ բազում հմտութ նորայրին հետ կը նաև հանդիսաւ կենալ կարծեաց կշեռքին միւս մարին մէջ:

7. Անշուշա իրենց նիւթէն գուրու ըլլալով՝ հարկ չեն համարած այս փաստերը յիշել, այլ ակնարկեր են միայն անոնց և այս նմանութիւնը, — հետեւարար՝ այս կէտը նոր գիւտ մը չի, ինչպէս Մակարայեցոցն՝ զոր արդէն ակնարկեր է Գեր. Ալյոսհեան, — ուրեմն նոր գիւտ միայն կը թագ Եւթագինը: — իսկ առաջնութիւնը:

Երբուն մասին Նորայրին ըրած աշխատութիւնն սոսկ ամենամեծ և շահաւատ նորայրութիւն մէ բանափրաց:

8. Լոռ Հ. Գարեգին Զ. Եւթաղի թարգմանութիւնն իրկորդ աշակերտաց գործ է (Մատենադարան թարգմ. ԽԵ). — Մենք եւս կ'ընդունիք որ այդ վրկապակ մէ յունաբանութեամբք չի թարգմանութեանց հետ զատելն իրաղը. ինչպէս որ կը աեսունուի նոյն Մատենադարանի մէջ:

9. Եթէ ստուգիս թարգմանութիւնը համարուին նուղանց և Արգամանգեղ, ինչպէս յետոյ պիտի ջանայ նորայր ցուցընել զայշ: Բայց մենք լիքին համոզւած ենք՝ որ այս խնդիրներն քննադատութեան գուրայէն միշտ պիտի անցնին առանց երեք զառելու, այսինքն, երկու հակառակ կողմանց կարծիքն ալ պիտի

գրութեանց նմանութիւնները հաւաքելով, միանալային լիսկեարու միւս մատենագրաց տարբերութիւններն ալ յիշառակելով:

Խակ այս բնագրաց համեմատական ու սումմայի լիսկեարու միւս մատենագրաց տեւեւալ կէտերուն վրայ հիմնուած են.

Ա. — Լորեան, զրեթէ իւրացուցած, յանախ գործածած բարք և ասացուցածք, որք հազիւ կը գտնուին լիսկեարու միւս զրութեանց մէջ. զոր օրինակ, Դէսպան, Գործ պատերազմի. — բայց հեղինակն եւս կը խոսուվանի՞ որ «այս տեսակ նոյնութիւննց համեմատութեանց(ը) ամենափոքր մասն են» :

Բ. — Ասացուածք և դարձուածք, որոց կամ կէսն միայն և կամ առանձին առանձին բառերն կը գտնուին լիսկեարու ուրիշ մատենագրաց մէջ. օրինակ իմն, Զարհուրեալ յերկիր կործանիմ, ուրիշներն կը գտնն զատ զատ. Զարհուրեալ դողացեալ, — Յերկիր կործանիմ:

Առանձնան իրենց նպաստաւոր կէտերը, մինչեւ որ ժամանակին պատահէ և ծանրիչ ժանքներէն զիպուածակ պատած հնութիւնն մը ճամարութիւնը երեւան հանէ: — Այս յայտնի կը տեսնաւ արդի քննադատ համարուածներուն յաւզած անփերշանալիք խնդիրներէն, առանց երթեք կնքելու. — այլ կը յարցէնք սակաւաթիւ ճշշմարիտ հմատաներուն նոր բանասիրական գիւտերը և որոնք վերջին զարուս մէջ բանասիրական ճիշդ զիւղի վրայ մեծ լոյս ծաղեցին:

1. Ինքն նորայի կ'ըսէ՞ թէ Ռոկեր. Մեկն. Պող. և Մարութեանք մի անդամ անի վերշարութեամբ յոշնակի:

2. Այս վերջն հինգ բառերու համար հեղինակն այսպէս կը խորհրդածէ. «Մի մի անդամ կը զտնուին յնսկերեանի Մեկնաւթեան նոյայեայ և ի ճառաւ Սերեբրիանոսի. Մուռի ինձ թէ երկուսունց բնագրացդ թարգմանչն ընթերցած է զնորեան դրութիւն»: — նոյն նորհըրդածութիւնը կրնար նա ընել չափակ մը վերցէեալ Մեկն. Պող. (որոյ համար կ'ըսէ նոյն էլ նԱ) և Մարութեայի համար: — Սակայն զիւղի կու առանք որ նորայոք քիչ շատ ինքնիւնը կը հակառէ հայ այս սկզբանք արամանակներու մէջ, ուրիշ առաջնորդ կը առաջնորդ ի մէջ մէկնէն աւելի աշուկերաք նման անին ամենայն հջութեամբ իրենց ուսուցչներ, մինչեւ իսկ կորեկի ըլլայ շփոթել իրարու հետեւ աշակերտակիցներուն զուտթիւնները: Այս հէտան այնշատի աւելի զիւղելիք է եթէ խորհըրդածներ որ հայ լեզուն նոր կը ձևաւելը այդ նորածոյլ աշակերտաց մասց ձևալարանն մէջ: — Եւ յարդ քանի՞ քանի՞ մատենաներ զիւղենք՝ որ այլ և այլ ծանօթ հեղինակաց ոճոյ մատենաւուաւ, մէյմը այս հեղինա-

Ք. — Լորեան սեփական բառը, ածանցութեանը, բարդութիւնն, ասացուածք, որոնք լիսկեարու ուրիշ մատենագրաց բոլորովին անծանոթ են. — « Ոյսն կարգի նմանութիւնն, կը զրէ, և նոյնութիւնն զերկասիրութեանս կարեւորազոյն մասնն կը կազմեն. քանիք սորոց առաւելապէս յերեւան կու գայ լուրիան բնիկ ոճն»: Օրինակ իմն, Խորհրդանց, Ամենակեցոյց, Քարակարկան, Կանանի¹. — Անպայման, Կատուածագործ, Աստուածամուխ, Համաշխարհ, Զենափառաւէ²:

Նորայր այս երեք փաստերուն վրայ այնշափ վստահ է որ նախ՝ անհնար կը համարի « շընդունել թէ լիգաթանգեղն և միւս երբեակ բնագրիրն՝ լորեան մթրգմանութիւնը են հաւատեաւ, և ոչ այլոյ ուրուց յուս սուսնակցաց նորա³, այնպէս որ Ազգաման, գեղ, թիզանդ, Մակարայեցիք, Եւթաղ ձեռն ի ձեռն կ'երթան կը խառնուին ի վարս Մշշորոցի իրեւն հարազատ եղարարը ի զիրկու

առանձնանք: — Գոնէ ինչո՞ւ չըսեր՝ թէ զանոնք ալ կորին թարգմաներ է:

3. Կը կանսենք եւս ըսելու՝ որ հեղինակին վերցէեալ եռատեակ փաստերն յերաւի արամարական են, և ըստ իրենց չափուն արժէք մալ առնին: Յայց խնդրոց նիւթիք երկանիք թնագրաց բարգմանութիւնը ըլլայնն և ոչ այլոյ ուրուց յուսումնակցաց նորա, ինչն է կ'ապացուցան նա. միթէ իրեն բերած և բերելիք օրինակներով: Ու. վասն զի իւր երկասիրութիւնն այս կէտը ամենեւին չի չօչափեր. — Նորայր այսու շատ կը սեղմէ իւր առաջնորդութիւնը, — Բաց աստի, միթէ հազուազնուած բան մէ՞ որ միւնայն քաջ վարժապետի միաձոյլ կամ համաձոյլ աշակերտութիւնը ըլլան. չէ գծուարագիւան որ ինչպէս գեղացիքութեան մէջ, նոյնպէս ուսեւ ուսոյ զրութեան: լեզուի զարձուածոց մէջ մէկնէն աւելի աշուկերաք նմանին ամենայն հջութեամբ իրենց ուսուցչներ, մինչեւ իսկ կորեկի ըլլայ շփոթել իրարու հետեւ աշակերտակիցներուն զուտթիւնները: Այս հէտան այնշատի աւելի զիւղելիք է եթէ խորհըրդածներ որ հայ լեզուն նոր կը ձևաւելը այդ նորածոյլ աշակերտաց մասց ձևալարանն մէջ: — Եւ յարդ քանի՞ քանի՞ մատենաներ զիւղենք՝ որ այլ և այլ ծանօթ հեղինակաց ոճոյ մատենաւուաւ, մէյմը այս հեղինա-

միոյ և նորին հօր»: — Երկրորդ՝ անձնար կ'ենթագրէ «թէ Մաշտոցի վարուց և յիշեալ գրոց լեզուական նմանութիւնն՝ պարզուղիղ յառաջ եկած (ըլլայ) ի ստէազ ընթերցանելոյ կորեան զայնոսիկ»: ապա կը յարէ: «Կորին շարէր բանագրակէլ յ'կաթանգեղէն և ի Բիզանտայ, քանզի շատ հաւասական է՝ որ երկու պատմագիրքը թարգմանեալք են յետ յօրինման կենսագրութեանն Մաշտոցի¹⁾»:

Այս շատ հաւասականութիւնը կը ջանայ նա ցուցնել զանազան օրինակներով, «Հնագեակ մատենագրութեանց աղերսն այնպիսի է՝ որ մեք հարկաւորեալ եմք նկատել զայնոսիկ անբաժան յիրեաց, իբր միոյ անձին սեփականութիւնն»: — Եւ կորեան բանացաց շրջալուն վերջին փաստ մ'ալ կը բերէ: «Ուկեղարու մատենից մէջ չկան այլ բնագիրք որ այնքան լուսաւորեն զմիմեանս, այնշափ ապահովութեամբ և յանախութեամբ ուղղեն զիրեաց սիսալուն ի տգէտ կամ յանհաւատարիմ դաղափարողաց, «որքան

Վարչն Մաշտոցի, Ազաթանգեղ, Բիւզանդ, Մակարայեցիք, Եւմաղ»: Հոս կը գնէ այդ սրբագրութեանց շարց մը²⁾:

Այս բանասիրական կէտերը պարզելին ետքը, կը յաւելու. «Ի հրապարակ հանած եմ անկեղծ գործ մի, ուր հաւասար ինաւամով ամփոփեալ են իմ կարծեաց թէ՛ նպաստարքն թէ՛ աննպաստաւորքն» — և մենք եւս կը համաձայնինք այս կէտին մէջ և հեղինակին մեծ ինամցը կը տեսնենք համեմատելուն մէջ «հնագիրս Ուկեղարու... ընդ այլ քառասուն և երկու մատենագրութիւնս նոյն ժամանակին»: և «624 նմանութիւնը և նոյնութիւնը ոճոյ համոզեցին (զինըը) թէ կորին է թարգմանչ Ազաթանգեղի, Բիզանտայ, Մակարայեցոց, Եւմաղի»:

Նորայր կ'անգրագանայ իւր ներկայ երկասիրութեան նեցուկ ըլլալիք մէկ քանի պակաս կէտերը և կանիելով կը գրէ: «Այլում ժամանակի կը թողում զգննութիւն բնագրացն Ազաթանգեղի և Բիզանտայ...»

կին, մէյր այն հեղինակին գիրը լեռուած հն զաննք՝ լեռուագաննէ բանասէրք բըրեւ թէ առ կամ անոր զրութիւնն ըլլային: — Բանասիրութեան պատմաւթեան շատ էջերուն մէջ կը սեռուիք շատ քննադատներուն մոտաց յեղացչութիւնը այս կամ այս մատենագրի մասին: — իւրաքանչիւրն համարելով թէ իրեն փաստն համոզչէ է: մինչդեռ զինքը միայն կը համոզէ այդ փաստն: — Քանի որ (կը յարդինք զարտուղութիւնները) կեզուկ քննութիւնն առաջազաննէ է, մէկուն ընտիր երեւցած ոճն, միւսին անծնամիր կ'երեւէ, — այդ ու նման պատմաներով է, որ արդի ումանց անպատուղ քննադատներն անբարամայտն է քաշըշտ որինակներով՝ մեզի ծաղրական յարափոփութ թարք մը կ'երեւայ:

1. Այս նորայր յաջող կերպով կ'ապացաւ շանէ, թէպէտեւ ոչ լըլլին. թէ կորին բանարադ չէ: բայց այսու կ'ապացաւցուի՞ ողդակի՞ թէ Ազաթանգեղ և Բիզանտ թարգմանուած են յետ յօրինման կենսագրութեան Մաշտոցի, — այս տեսակին պատմական շատ տկար են իրեն փաստեն: — և ինչ ըսելու է Ազաթանգեղուոնի դաց քննադատներուն կարեաց: «Որչափ ալ

երեք մատիք ալ մատենագրական ոճը նոյն երենայ, սակայն անիրաւ չէ երկրորդ մատենամուս սեպէլ, և երրորդն՝ յաւելուած, վերջնոյս ալ մեծ հաւասարիք են Կորինիք հետ ու նեցած անթիւ նմանութիւնք քանից և բառից» (Պատմ. Հին հայ. Դար. էջ 204): — Ո՞րչափ մեծ խափը. Նորայր այդ նմանութիւններէն ինչ հետեւանք կը հանէ, եւկ այլք՝ ինչ: — Խակ Մակարայեցիք և եւթաղ երբ թարգմանուեցան: — Դարձեալ, Ազաթանգեղի պատմութիւնը նորայր թարգմանութիւն կ'ենթալցէր իսկ այլք: ո՞րչափ կարծեաց ասարածայննութիւնք: Հմատ. Zeitschrift f. d. morg. Gesellschaft XXXI. p. 34 ff. ուր կութիմիք կարծիքն կը պարզուի: — Պատմ. Հին Դպրութեան. Անեւափկ. էջ 181: — Ազաթանգ. և իւր թագմ. զարունիքն վենեսէ, Հ. Բ. Սարգսիսեան: Հայկական Աշխատավորքնեց հայագէտ Պ. Ֆէթէթէրի: և Յակ. Տաշեան. Վենես. 1893. էջ 81:

2. Այս փաստն եւս յիրաւի բանաշոր, բայց լիազօր ալ է: միթէ յաճախ չէ հանգիպիք որ ասքերը մատենագրութեաց պըբազոււին, մեկնուին. պարզուին իրարու զրուածներով:

զբնութիւն թարգմանութեանցն Մակարա-
յեցոց և Եվթաղի . . . , ոյնպէս կը մայ
ալլում ժամանակի, խօսել զազդեցութենէ
այլ մատենագրաց Ասկեղարու ի գրութիւնս
կորեան, և զայն կարի մեծ ազդեցութենէն
զոր ունեցած է ինքն կորիւն՝ համօրէն հայ
գրականութեան վերայ, սկսեալ ի նախա-
ճառեալ թարգմանութենի Ասկեղերանի Մեկ-
նութեանցն Գաղղոսի¹⁾։

Այսշափ է Յառաջարանին բովանդակու-
թիւնը: — Ասէկ ետքը զիրքն կը բաժնուի
չորս զբութիւներու, և ապա Տեղեկութիւնը և
Լուսարանութիւնը վերհաջողվ քանանէինդ
թուով զիտողութիւններ մէջ կը բերէ: —
Այս չորս զուիներուն և տեղեկութեանց և
լուսարանութեանց վրայ ալ ակնարկ մը
ձգենք:

Ա. Գրուի. — Կորեան վարուց վրայ հա-
մառօա տեսութեամբ մը կը սկսի, ապա
կ'անցնի անոր զրական գործերուն, յորս
Ազատիարարականիկ կարգին թարգմանու-
թիւնը, աջակցութեամբ Արձանայ, Կորեան
Կ'րնացէ, լսա Օրինութիւնաբեր Ցուցակին
(Մոդր. Հայկ. րբգմ. 246): Ապա Մաշ-
տացի Վարքը կը քննէ պատմաբանական և
լեզուաբանական ճայեցաւիք (7-13), և հոս
Եղիրկայ հոս կը համեմատէ կորեան լեզուն:

Բ. Գրու. — Կը քննէ Առաջին աշակեր-
տաց Հայկարանութիւնը — և զայն չորս դա-
սերու կը բաժնէն, իւրաքանչիւրին ոնք նկա-
րագրելով: Այս չորս զասերն առանձնան
մէջ կան տարածայն կարծիքներ ուրիշներուն
կարծիքներէն: Խոկ 49 էջին մէջ այսպէս
կը գրէ. «Հաւանական թուի ինձ մէջ և կո-
րիւն յամենայն տեղիս իւր գրուածոց ուր
չից ինչ արա՞ կը պատկերացնէն յատկու-
պէս զռնն Մաշտոցի»: — Հմմտ. մեր վե-
րագրին բատը. (էջ 255) — Նորայրին այս
երկու տողերն, թուի թէ՛ բաւական կը
տկարացրնեն իւր ապացուցանելի առաջար-

կութիւնը: — (էջ 33) Արդեօք Գի զիրց Մա-
կարայեցոց հաւասար ոճ ունի՞ առաջին եր-
կու գրոց հետ — մեզի համար այն Ի՞ն,
առաջիններուն ոչ լեզուական և ոչ պատ-
մական վսեմութիւնը ունի Ճաշակի և զա-
զափարի ինպիր է:

Գ. Գրուի. — Կորեան Վարք Մաշտոցի
կը համեմատուի միւս բնագիրներուն հիտ
առանձին առանձին: — Այս համեմատու-
թիւններն շատ ինամբով և մեծ աշխատու-
թեամբ եղած են, բայց երբ նոյն ասացուածք
և ոճ կը գտնուին Երկրորդ զասու աշա-
կերաց մէջ՝ Նորայր զանանդ մէջ կը բերէ,
սակայն այդ իրողութեան գոհացուցիչ մեկ-
նութիւն չի տար ամէն տեղ: — Այս գրլ-
ուոյս և յաջորդին համեմատութեանց մասին
իւրացանչիր ուշի ուշով ընթերցող, ինքն զա-
տաստան պիտի ընէ (Հմմտ. էջ 59, թիւ
36, և այլ զանազան տեղիր):

Դ. Գրու. — Կը համեմատէ կորեան վար-
դապեսի չորս թարգմանութիւնները (ննթա-
րելով թէ անոր ըլլան) իրարու հետ: —
Այս համեմատութեանց համար մեր ըստեցն
նոյն է, բաւելով միանգամանին որ Նորայր
մէկ քանի բատերու իմաստին վրայ շատ ի-
րաւացի անզրագարձութիւններ կ'ընէ և կը
սորազք սիստ սիրութիւններ (էջ 437) և (էջ
482): — Դիտել կու տանք (էջ 212, ժա-
նոր. չ) հելինակին բատծներ — համեմա-
տելու է իրեն այս երկասուրութեան իւրա-
քանչիւր կէտին հետ: — Այս համեմատու-
թիւնը մինչեւ 380 էջ կը շարունակուին նոյն
ոնով և նոյն զիտողութիւններով ուր որ կա-
րեւոր են:

Տեղեկութիւնը և Լուսարանութիւնը. —
Այս մասն կերպով մը պատմական և լե-
զուական, զրական յատելուած է իւր գրոց.
— այդ յաւելուածն ալ իւր անզրագարձ խոր-
հրդագութեամբք և քննութեամբ և սորա-
զութիւններով մեծապէս գնահատելի է: —

1) Հետեւըար՝ քանի որ այս ապացուցա-
նելի կարեւոր և էական կէտերն ապացուցուած
չեն հաւաստի փառաերազ, նորայրին այս ըն-
տեր և արամաբան երկն, պիտի չծառայէ լիւ-

լին իւր նպատակին. — և առանց այն լոյս տես-
նելիք երկասուրութեանց, ներկայ երկն միշտ
թերի պիտի համարուի:

Մեր մատենախօսականին սահմանէն գուրս
է այդ տեղեկոթեանց և լուսաբանութեանց
խրաբանչերը մէջ բերել կոս, զիտնալով
արդէն որ ամէն բանասէր արդէն իսկ փու-
թացած է ունենալու օրինակ մը գրոց։ —
Լաւագոյն թուր այդ Տեղեկոթեանները և Լու-
սաբանութեանները առանձինն ընդպարձակ
կերպով քննիլ և հաստատել անսնց ստու-
զութիւնը կամ վիպակը։ Միայն եթէ նե-
րուի, այսչափ ըսելով կ'ուզենք կնքել՝ որ
Նորայր այնպէս կը սրբագրէ զոմանս ի պատ-
կառիլ իսկ բանասիրաց, որոնք առաջին
անգամ բոլոր հայ բանասիրաց, որոց մէջ
է ինքն եւս, աշխատութեան հողը և գոր-
ծիքները աղեկ գէց պատրաստեր են, առանց
ունենալու իրենց վարդապետ կամ կարա-
պետ, ինչպէս որ ունին արդի բանասէրք,
իբրև թէ ինքն նորայր երբեք չի սիսալիք,
չէ սիսալած կամ պիտի չսիսալի։ Երրաց
կատառու էտ։

Հ. Ս. ՍԱՐԵԱՆ

~~~~~\*~~~~~

## ՀԱՆԴԻՍ ԳՐՉԱԳՐԱԿԱՆ

### ՀԱՅ ԲԺՇԿԱՐԱՆՔ

ՄԱՐԴԱԿԱԶՄՈՒԹԻՒՆ

(Տար. տես էջ 161)

Յրիմիսա կամ Արդիսա բառն կը նշա-  
նէկ կրնան կամ ազգեր ցաւ։ «Եւ օգտա-  
կար Յրիմիսային և ուկրացաւութեան և փայ-  
ծաղնացաւութեան»։ Տես էջ 20։

Եջ 21 զործածուած է Տալապա բառն որ  
օտար է կը նշանակէ Անգամ (Պարսկերէն  
Պարէ օյց = անգամ։ Տերպարի Ծրացը  
ի միում հոււազի «Պիր Տէֆատէ»։ Հմման-  
թառ. Պասկ.)։ «Մարճաւէնն առ թէ պա-  
տեն այն է, որ ամիսն (երիսէ) տարպա...  
այնէ (ընէ), որ կերակուրն...»։ Ի Հայկազ-  
նառարանի, կը գանենը և Անգամ. և, որպէս  
թէ Այն գամ յայն ինչ և յայնչափ ինչ

նուազի։ Հեղ, տարպա. տէփա, ցերրէ»  
շեղագիր բառերու միջն զտնուած կե-  
տագրութիւնը մեզ կասկածել կու տայ որ  
օտար տարպա բառը, ուամկերէն ենք բառին  
հոմանիլ համարուած է։

Միհենյն էջին մէջ կը զանենը բառն  
բանիսակ որ կը նշանակէ մանաւանդ, բայց  
երկ. «և պալղամի մարդոյն լաւ է, բարակ  
որ (մանաւանդ եթէ) նզրիզ լինի»։

Նգրիզ օտար բառ է, և կը նշանակէ  
Ռտնացաւորիւն. (Ցաւ սոմից անհնարին ի  
յօս և ի չիլս. որ և Ռտնացաւորիւն ասի.  
Ենգրիզ, Երգրը. յն. բօտալիս, բօտալիս.  
(յորմէ պատազրոս, իրը պոտազրոս) Հմման.  
Հակ. բառ.)։ Մեզ ծանօթ բանարաններու  
մէջ Նզրիզ կամ Նիգրիզ լտ. իտ. Podagra,  
գլ. Podagre (յն. ποδαγρος = ունչ, ուժնէ  
ունչ, չշրջ որս) նոյնանիլ բառերուն զիմաց  
զրուած են Ռտնացաւորիւն, Ռտնացաւորիւն,  
Ռտնացաւորիւն։ Իսկ ցաւակարն Պոտազրոս,  
Ռտնացաւ կոչի։ Նախնեաց զրոց մէջ ինչ  
որ կ'երեւի նոյն օտար բառին իբր հոմանիլ  
աւելի Ռտնացաւորիւն քան թէ Ռտնացու-  
րիւն բառն կը զործածուի (Հմման. ի Հայկզ.  
Բառ. նոյն երկու բառերու օրինակներն)։  
Իսկ Ռտնացաւորիւն բառն ի նախնեաց չէ  
այլ վերջերս կազմուած է։

Արդինուափի. կը կարգանք յէջ 21. «Եւ  
զրերանն մեղրով և Արցենուազինով լուսանան  
շատ օգտէ»։ Կը համարուի կտաւատի հման  
հունտ մի որ կը կոչուի Պղրկատուն կամ  
Պղրը ել-բարունա. ըստ Հայրուսակի կտուսա-  
խոտ։

Պուլինն. այս օտար բառը զործածուած  
է յէջ 23 և կը նշանակէ ցաւ և ուսոյց  
աղեաց. «Գուշակէ որ զտամանքն հովցել է,  
և փորցն դուշիմ»։

Սարաւանն կը նշանակէ խեցքիտեխի։  
Տայրոն = խոյլ, Ռւսեց։

Մըլ Պարսկերէն Ճա բառն է որ կը նշա-  
նակէ բուր. յէջ 26. «կու խփուի, հանց  
որ երկաթէ միշ չի բանիր (բանար) զրերանն»։

Հայզ = Հազ յէջ 26. «Եւ իսանի ի այն  
արինն որ ի հայզէն զա»։

Զօհաւ. Թուրքը բառ է հոմանիլ Երեսակի  
«Եւ Զօհաւ շար ասաղ է և հողային»։ յէջ 28.